

ԱՍԻԹ ԷՇ ՄԸ ՈՐԻՈՐԴ ԶԱՊԵԼ ՅՈՎԿԱՆՆԵՍԵԱՆԻ

(ԶԱՊԵԼ ԵՍԱՅԵԱՆ)

Մովկերքը, ժժմակներէ շինուած նստարանի
մը վրայ նստած էր: Ենթէն ցնցումներ զինքը
վագլու կը յորդուիէն: Հեր կրծեա անշաբդ մնալ-
բայց յօդացաւը ծունկերը կ անդամալուծէր եւ
քալած ատենը հապի կրծեա շարժիլ: յօդացաւ ալ
չէր: տեսակ մը թուլացումի զգացում զոր նոյն
իսկ մատներուն յօդուածներուն մէջ կը զգար-
ուկրները կարծես կակուղցած, աճառացած էին:
մորթը տարօրինակ զգայնութիւն մը առած էր:
թեթև բանի մը շփումը զրուող հոսանք մը յա-
ռաջ կը թերէր ամ բոլղ մարմնոն վրայ եւ ինձա-
լու փափաք մը կը անդառան ներսը: բայց թուե-
ը յովան էին, անրացարեթ ուժ մը էմքին
միսերէ կարծրացուցած՝ իրը թէ դիմք մըլլար,
չէր կրնաք զանոնք շարժել: նոյն իսկ շատ պրզ-
տիկ փորձ մը պոտացնելու աստիճան սրտի սեղ-
մում մը կուտար:

Արդէն փորձելու կամք ալ չունէր: բիբերը
սուպուած աշքերուն իսոր, իրի թէ անտեսանելի
ուժ մը զանոնք քաշէն ետեւէն, կը նայէր ծովով,
ամբողջ հուսուլով մորոցիով անոր խորութիւննե-
րուն մէջ: ծովուն սարսուն մարմինը հիւսնդ եւ-
րեւակայութեանը մէջ յեղաշշնումներ կ'ունենար:
անոր պատկեր կը պտուաքէր մտցին մէջ՝ հե-
տրցհետէ փորտուելով:

Իրինային կարմիր ճամանչներ, կուակներու
վէտվէտումին վրայ կորտուած, կը տաքցէն
հովին հրապարը: ամպերուն ծալեթէրէն մաղուած
փարգայի և գեղին շորիններ գորգարանքի
պէս քան մը կը ցանցաց անշինի վրայ,
եւ թեթև նշին կան անցնող սարսուններ յու-
զումի կեանք մը կուտային անոր: կարծես անոր
հեղուկ անհունութիւնը կ'ապրէր, կը զգար:

Մովափին վրայ շատոնց պարպուած թեցինե-
րու կեղեններ, աւազին շփումէն ու ջուրին համ-
բորյներէն փայլունցած, իրենց շողիւնով կը ժպ-
տէին ջուրին նշողներուն: սատափէ երկան դաշտ
մէր էր կարծես՝ որուն մօտիկ պատիկ կոհակներ
մեղմ ու նագելի քալուած քով կուգային խեղուու-
լու իրենց փրփուրներուն մէջ:

Անիկա չէր խօսեր, եւ ամբողջ էութիւնը գի-
տակի մը պէս արուած, ահամեմատ ծանր ըգ-
գագլու թիւններով կ'ըմբռնէր բոլոր ասոնք:
Ամենափոքր կէտ մը, անոնցմէ քամուած թա-
փանցիկ անտեսաննելի շոգին, որ օդին հանլիի
խոնառութիւն մը կուտար, կը տեսնէր՝ կամ աւե-
լի կը զգար ինքը: շպարչէ փափուկ այդ շոգեղէն
մարմնոյն մէջին հիացումով կը զիտէր սուրալը
ձերմակ թոշուններուն որ կ'անցնէին արագ ա-
րագ առանց պատուելու միջոցին մէջ կահուած
փարագոյրը: կը նայէր անոնց ընթացքին, աշքերը
կը գամուէին անոնց վրայ մինչեւ որ ճերմակ ամ-
պերու մէջ կորուէին եւ ալ շպար անոնց ման-
սրբուկ թեւերուն թափը: ուրիշներ, մինչեւ
կործեցնին չուրին մէջ՝ խանդապատանքի տա-
քութիւնը մը կը բերէին շուրջերնին: կարծես ջու-
րին գուրգուրանքն հպարտ, ու մանաւանդ գոհ,
կուռէին, ինչպէս պատիկ մը մօրը թեւէն տակ, եւ
ինենց գլուխները հիանալի պշըանով մը կը մրտ-
ցնէին շուրջն մէջ՝ անոր լայն համրոյնները վա-
յելելու համար:

Ի՞նչպէս այս գդուանքի պատկերը զինքը կը
յուգէր, ինքը որ աշխան մինակ էր: ու հիմակ,
հակառակ մօրաբոյր մը ունենալուն իր բովը —
անոր ներկայութիւնը չէր զգար արդէն, — գեռ
ածնէն արհամարհուած, ամենէն ծալլուած ըլ-
լալու զգայութիւնով տանչուած՝ կը նայէր ջու-
րերուն:

Իրեն մօտիկ անոնց թեթես ծիծաղը կը մա-
րէր, եւ կոհակներու զագաթը փառուած նշոյններ
նայուածներու պէս իրեն կը ժպտէին: անոնց ա-
րագ փոխանցումը վթթումի պատրանքը կուտար
իրեն, եւ ծոյին լայն կործը անհամար դորո-
վանքներ կը պատմէ իրեն:

Երկնքին կոր տարածութեան վրայ ամպերը
կ'անցնէին յամբորէն, թափօրի մը պէս, լուրջ
զնացըր, իրը թէ աճաւոր զալանիք մը ունենա-
լին իրենց ծոցը՝ լուսինը իր գեղին ճակարը կ'ուր-
ուագրէր հն գեղ իր գրջանակը աւրուած կապոյ-
լու իրենց փրփուրներուն մէջ:

Թոշունները մեկած էին եւ մաքուր կապոյ-
տղ գրչուրակ շուքով մը կը պղտորէր . և ամի՞ն մա-
ցառներու մէջէն՝ ցամաքի թուզուններու սուր ճի-
շեր կը ներդաշնակէին ջուրին համր չչիւնը:

Իր յոգնած ջիղերը լարուած ձգտուած էին .
ծակծկող սարսուու մը զինքը կը դողացնէր, յիմար
ուժ մը կը լենար կուրծքը, եւ սպասումի հեւքով
տենքոս՝ կը տրոփէր, բայց բուզէ մը շանցած,
զիակի պազ մը ամէն բան կը սպաննէր իր մէջը .
կեանքի հիւանդ ուժը կը փափէց ներէն . գլուխը
կը կորանցնէր. իր փոփորկուած աշքերուն մէջէն
ծովը կը կուտակուէր, կը խորնար, եւ իր ողոր-
մելի մտքովը կը տենչար հոն երթաւ. կը կարծէր
որ ալ հոն հանգիստ պիտի ըլլար:

Մոսաքոյրը անձկութեանը եւ վախով կը նա-
յեր անոր. չէր հասկար, բայց կը զդար որ բան
մը կ'անցէր անոր վրայէն. աշքերը՝ որոց մէջ
բանականութիւն չկար՝ աննպատակ կը թափա-
ռէին ակնակապիճներուն մէջ, մթները կը շար-
ժէին, կը սարսուային, ձեռքերը կը դողդղալին եւ
մօրաքոյրին ա՛յնքան ինամուռ մատները որոնք
հաղիւ հպումի մը զդայութիւնը տալով՝ ձեռքը
կը բռնէին, երկաթէ ծանրութեան մը պէս զինքը
կը կատղեցնէին: Ա՛յն, թողէի՞ն զինքը:

Եւ սարսուեցուցիչ աղմուկի մը մէջ, որ իր հոգ-
ույն լայն լուսւթնէն հազիւ կը փրթէր՝ խնդուքի
եւ լացի տեսակ մը խառնուրդով, հեւքերէն ձախը
ընդհատուած, մտքէն անցած գաղափարը կ'ար-
տասանէր՝ այդ ամենաթեթեւ բեռն իսկ չկընալով՝
կրել գլխուն մէջ.

— Ծովը իյնայիր, ինդայի:

Եւ մեծ քաշքահ մը կը կորանցնէր դեռ անկապ
բառերու կոյս մը, մինչ պառա գորաքրովը կը թ-
թնած, զեմէիտ անոր վրայ բեռցուած կը քաէր
տուն դառնալու համար, հազար անդամ ծունկի-
րուն վրայ աւազներուն մէջ ինալով եւ խնդալով,
մէշտ խնդալով:

Ու երկայն ճամբրուն վրայ, ուր ծովեզերքի
սրճարաններէն երգի ճայներ կ'երկարածուէնն եւ
եւ ջուրին խշոտուքը կը մարակէր իր հիւանդ
միտքը, երկուքը կ'երթային այսպէս, գրեթէ կը
քաշչուէին, եւ գիշերուան սուուերը կը ծածէէր
անոնց պայութիւնը մութ փողոցներուն մէջ, ուր
իրենցմէ երկնցած շուքերը, իբրոտիլակներու պէս
խրաչեցնելով ինեղճ հիւանդը, կը շարունակէր
խօսիլ հատկլատուքներու եւ քրիշներու տարափի
մը մէջ:

ԶԱՊԵԼ ՅՈՎՀԵԱՆՆԵՍԵԱՆ



1) Բանատեղծական արձակով գրուած այս
նուրբ էջը մին է առաջին արտադրութիւններէն
Օրինորդ Զապէլ Յովհեաննէսէսանի, որ իր գրական
սկզբնաւրութիւնն ըրաւ Պոլսոյ «Ծաղիկ» համայն-

սին մէջ (1894–95) եւ որ յեսոյ Ցիկին Զապէլ Ե-
սայեան անունով Հայոց մեծագրյան գրազիտուիին
պիտի դառնար: Այս գրուածքն այ անտիպ միաց
«Ծաղիկ»ի տնօրինն Պոլսէն հեռանալուն հետե-
ւանելով: